

## ԵՐԱ ԳԱԼԵՖԻՆ

Պիտի ըլլան, — ազնքւագոյն  
Ցեղ մը պիտի զայ տակաւին,  
Ազատութեան բոցն իր հոգւոյն՝  
Իմաստութեան լոյսն հայեացին:

Եկողներն այդ բարի, ուժեղ,  
Պիտ' չըրափին կարիլ մ'արին,  
Տիրապետեն պիտ' ամէն տեղ,  
Հուրին, հողին, օդին, ծովուն:

Ազգ - ազգի նես, Երկիր - Երկրի,  
Պիտի ապրին ուռակո ընկեր,  
Ումէն սիրտի մէջ ու միտի  
Եղբայրութեան՝ սըրոփիկ սէրն:

Պիտի ծաղկին արուեստեր նոր,  
Պիտ' երգ մ'ըլլայ ամէն մէկ կեանք,  
Եւ աշխարհը՝ Դըրախս մ'աղուոր,  
Յուզէ Երկինն՝ Երկրի Նուազն:

### Մ. ՄԱՆՈՒԿԵՍԻՆ

Անզերենէ բարգմանուրին  
Հեղինակին անունը ձանօք չէ մեզի

## Ա Ն Ձ Ե Ր Ա Ն Գ Վ Բ

Սիրում եմ ևս կեանի երգը զուարք,  
Ու հող, ու ծով, ու ասող, ծաղիկ ու մարդ.  
Նարընչէ ամառը, աշունը ոսկեսն՝,  
Զմրան բուժ-նժոյզը ձիւնէ բառով.—  
Սիրում եմ պայտարի կրակը վառ.  
Ու տիւր լուսաբիր, գիշերը մառ:  
Տիեզերքն եմ սիրում սորտիս բաֆով,  
Որի նես կապուած եմ հազար կապով:

Գարերի Ակզենդը

ԱՊՂԱՄՈՒՆ ՏԱՐԾՈՒՑԻ